

ԱՅՍՊԷՍ ԱՆՈՒՇ ՈՒ ՏՐՏՈՒՄ...

ԹԱՐԳԱՄ ԱԲԵԴՈՅԵՆ

Սյազէս անուշ ու տրտում պիտի նայիմ ևս հիմա
Սլիք ալիք խորացող նոզիներու հրդղենին,
Կըրակին դէմ բռնըւած մատաղ ծաղիկ մը ինչպէս :

Մելեղիի բաղցրութեամբ օծուն նայուածքն է անհուն ,
Սնոր գիտէ որ քրուալ յաւիտեանին լոյսին դէմ ,
Փըսուր փըսուր որ կ'իյնայ վըրան մարդոց սիրտերուն :

Հանդիսուրիւն մ'այնպէս խաղոց՝ այդ գալկացումն է լոյսին ,
Յաւէն բեկուած օրերուն վերեւ անձրեւ բարերար ,
Որ հոզիին կը բերէ զաղջ հանոյքներ անհունին :

Սյազէս անուշ ու տրտում պիտի նայիմ ու անցնիմ ,
Կըրակին դէմ բռնըւած մատաղ ծաղիկ մը ինչպէս ,
Եր զարունին անաւարտ կըրծելով ցաւը ներսէն :

ՏԵՐՈՒՆԻ

